

ԵՐԿՐԱՅԱՆՈՒԹԻՒՆ

Մարերու մէջ գործած կենդանեաց ոսկորներ :

ՄԵՐԱՐԿՔԻՍ առջի ժամանակներէն ՚ի վեր այրերն ու քարանձաւները՝ մարդուս ապաւէն մը եղած են . անանկ որ Մփրիկէի ու Մմերիկայի մէջ շատ ժողովուրդ այրերու մէջ կրքնակէին . իսկ Մսիայի մէջ այնչափ պատուաւոր էին այրերը , որ Թագաւորներ ու Թագաւորազունք անոնց մէջ կըթաղուէին , և իբրև սրբազան տեղ՝ մէջը զօհեր ու նուէրքներ կընէին : Բայց աւելի կենդանեաց ապաստանարան եղած են այրերը ամէն ատեն . ասոր փորձը չէ Թէ միայն հիմակուան գազաններէն կիմացուի , հապանակ հին ատենի գազաններէն , որոնց ոսկորներով լեցուած են շատ այրեր . ինչպէս կրտեսնուի Պելճիա , Պաղղիա , Մնգղիա , Պերմանիա , Սաքաւստան , Իտալիա , Մմերիկա , Սան-Տեմեն և ուրիշ տեղուանք :

Մարերու մէջ գտնուած ոսկորները իրենց դրսի յատկութիւններովը իրարու շատ նման են . ամէնն ալ կուտրրտած ջախջախած , իրարմէ բաժնուած ու ցրուած , բայց ոչ երբէք մաշած կամ կլորած կըլլան . որով կիմացուի Թէ ոսկորները ջրերէն քշուած ու անտեղուանքը լեցուած չեն . չէ նէ պէտք էր որ ջրերուն շարժումէն մաշած ու կլորած ըլլային :

Մոսկորները քարացած չեն , միայն իրենց շատին վրայ պատած է կրային քարէ բարակ կեղև մը . շատ անգամ ալ կրային քարացմանց մէջ ամբողջ կըգտնուին :

Նւրոպայի այրերուն մէջի բոլոր ոսկորներուն չորսին իրեքը տեսակ մը արջու ոսկորներ են , որուն ողջը հիմա չգտնուիր . իրեքին երկուքն ալ տեսակ մը բորենիի<sup>2</sup> ոսկորներ են .

1 Մաղարա : 2 Ձւրեւան :

ասոնցմէ զատ կըգտնուին նաև վագրի<sup>1</sup> և առիւծի ոսկորներ , գայլի տեսակ կենդանիներ , և այլն . բայց ծովային կենդանեաց մնացորդներ չկան ասոնց մէջ :

Մէն այրերու մէջի ոսկորները քրններով կրտեսներնք որ արջու , բորենիի , վագրի , գայլի տեսակ շատ կենդանիներու , ձիու , եզան , ոչխարի , այծու , եղնիկի ոսկորները խառն դէզ դէզ իրարու վրայ լեցուած են . այրեր ալ կան՝ որոնց մէջ այծեամի<sup>2</sup> , ռնգեղջիւրի<sup>3</sup> , ձիագետիի , փղի , մասթուտոնթի<sup>4</sup> , և Թռչուններու ոսկորներ խառն են : Մոնք յիրաւի զարմանալու արժանի բաներ են . բայց երկրագէտը միայն պիտի չզարմանայ , հապանոնց պատճառներն ալ պիտի քննէ՝ Թէ այնչափ տեսակ գազաններ որ իրենց կենդանութեան ատեն անկարելի է որ մէկտեղ կարենան բնակիլ՝ ինչ է պատճառը որ իրենց ոսկորները մէկտեղ դիզուած գտնուին :

Մսնկ գժուարին խնդիր մը լուծելու համար շատ խելացի ու երկրագէտ մարդիկ զանազան մեկնութիւններ տուին . ոմանք սեպեցին Թէ ատենուլ ան այրերուն մէջ կըքնակին եղեր բորենիներ կամ ասոր նման գազաններ , որ իրենց որսը այրերու մէջ կրտանին ու կուտեն եղեր՝ անով բնական է որ ոսկորները հոն մնան , ու աս կերպով երթալով աւելնան . ոմանք ալ սեպեցին Թէ այլևայլ ժամանակ ջրերը ներս քշեր են աս ոսկորները : Բայց աս պատճառները վերիվերոյ բաներ ըլլալով և շատ ընդգիմուութեանց են Թակայ , 1834ին Հարլեմի ուսումնական ընկերութիւնը պարգև խոստացաւ ան մարդուն որ հաւանական պատճառներով կարենայ աղէկ մեկնել աս բանս : Նա յիրաւի պարգևի արժանաւոր եղաւ Սարսել<sup>5</sup> անունով բնագէտը , և իրեն աս նիւ-

1 Փէլէի : 2 Եսպանիէի : 3 Կերիերոն : 4 Փղե տեսակ կենդանի մըն է որուն ողջը հիմա չգտնուիր : 5 Marsel de Serres .

Թիս վրայ տպած գիրքը ամէնուն ընդ-  
ունելի եղաւ :

Ըս է Մարտելին կարծիքը. տես-  
նելով որ այրերէն ոմանց մէջ խիստ  
շատ են կենդանեաց ոսկորները, կըսէ  
Թէ անկարելի է որ բորենիները կա-  
րենան այնչափ կենդանեաց սատակ  
տանիլ, որոնցմով այրերը կարե-  
նան լեցուիլ. և շատ անգամ ասոնց  
մէջ գտնուածը մեծամարմին կենդա-  
նեաց ոսկորներ ըլլալով, ինչպէս փղի,  
ունգեղ ջիւրի, ձիու և այլն, անկարե-  
լի է որ բորենին կարենայ ասոնք քա-  
շել տանիլ. Թող որ բորենին ոչ երբէք  
որսը իր բոյնը կըտանի, հապադաշտի  
վրայ գտած տեղը կուտէ : Աստի ի-  
րեն կարծիքն աս է. մէյմը որ ոսկո-  
րով լեցուն այրերը կրային կազմու-  
թեանց այրեր ըլլալով, կըսեպէ Թէ  
ոսկորները ջրհեղեղով լեցուած են  
անոնց մէջ : Այրկորոգ, տեսնելով որ  
բարձր լեռներուն վրայ եղած այրե-  
րուն մէջի ոսկորները գրեթէ միայն  
արջու ոսկորներով լեցուն են, և Թէ  
կան նաև անանկ այրեր՝ որոնց մէջ  
մէկ տեսակ կենդանեաց ոսկորներ  
միայն կըգտնուին, ինչպէս միայն ձիու,  
ուխարի, եղնիկի, բորենիի, և այլն, աս  
կէ հետեցուց Թէ աս կենդանիները  
վտանգաւոր դիպուածէ մը փախչե-  
լով՝ ամէնը մէկէն մտեր են ան այրե-  
րուն մէջ ու հոն խղզուեր մեռեր են :

Մէկ զարմանալի բանն ալ աս է որ  
առիւծի՝ վագրի ու փղի պէս տաք եր-  
կրի կենդանիները Աւրոպայի ցուրտ  
կողմերն ալ կըգտնուին, որոնց ողջը  
հիմա անկարելի է որ ան տեղուանքը  
դիմանայ. բայց աս դժուարին խըն-  
դիրը դիւրաւ կըլուծուի, երբոր ընդ-  
ունինք, ինչպէս ջերմաչափական փոր-  
ձերն ալ կըցուցնեն, Թէ ատենով  
Աւրոպայի պաղ կլիմաներն ալ այն-  
չափ տաքութիւն ունէին որ կրնային  
աս կենդանիները հոն բնակիլ, Թէ-  
պէտ հիմա միայն այրեցած դօտիի  
բնակիչ են. և Թէ հիմա քանի կեր-  
թայ Աւրոպայի ջերմութիւնը աստի  
ճանաբար պակսելու վրայ է :

Հիմա աշխարհքիս վրայ ապրող  
կենդանիներուն Թիւր աս է .

1550 տեսակ կենդանածին .

7800 Թռչուն .

1550 սողուն .

8400 ձուկ .

88500 ոսկր չունեցող կենդանի :

107800 տեսակ բոլորը :

Իսկ գետնի տակ ինչուան հիմա  
գտնուած չոր կամ քարացած կեն-  
դանիներն են

270 տեսակ կենդանածին .

19 Թռչուն .

120 սողուն .

287 ձուկ .

7935 ոսկր չունեցող կենդանի :

8631 տեսակ բոլորը :



ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Վառուչո :

ՎԱՌՒՉՈՒ ըսուած նիւթին սո-  
վորաբար առաձգական խէժ՝ կըսեն  
Եւրոպացիք . վժ զի ասիկայ խէժ մըն  
է որ շատ տեսակ ծառերէ կելլէ, բայց  
աւելի ազնիւր առաձգական Թզենի  
ըսուած ծառինն է, որ հնդկաստանի  
Փանտուա ու Աանթիփուր լեռները  
կըգտնուի : Ըսոր տերեւները փայլուն,  
հաւկթաձև ու խիտ են . պտուղը  
ձիթապտղի՝ չափ, բայց անհամ. ա-  
ւելի քարոտ տեղուանք ու խորտու-  
բորտ լեռներու վրայ կըբուսնի : Այրբ-  
որ ծառը ճղքես, մէջէն կաթի պէս  
հիւթ մը կըվազէ . աս հիւթին իրեք  
մասին մէկը քառուցու կըլլայ : Խիստ  
շուտով կաճի աս ծառը, անանկ որ մէկ  
հատը չորս տարուան մէջ 25 ոտնա-  
չափ բարձրացեր է, և բունը մէկ  
ոտնաչափ տրամագիծ ունեցեր է կը-  
սեն :

1 Իտալ. Gomma elastica.

2 Զէլիէ :